

Հոգ չուզեր, և ամէն արմտիքներէն ուշ կը հասուննայ . իրեն յարդը անասնոց ուտելու և անոնց ոտքերուն տակը փռելու աղէկ կուգայ :

ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՕԳՏԱԿԱՐ ԳԻՒՏ

Խահուկ :

Խահուտէն Արաբիայի բոյս է . Արաբիայէն Հնդկաստան, անկէ ալ Արոպա անցեր է, և հոն ջերմանոցներու մէջ միայն առաջ կու գայ : Տէօլիէօ անունով մէկը՝ Արթինիկէ կղզին տարաւ աս տունկը, անկէ ալ Անդիլեան կղզիներուն մէջ տարածուեցաւ :

Արոպայի ջերմանոցներուն մէջ խահուէն ինչուան տամնուհինք ոտնաշափ կը բարձրանայ . բայց տեղ տեղ չեն թողուր որ իրեք կամ չորս ոտնաշափէն աւելի երկրնայ, որպէս զի աւելի առատ ու ազնիւ պտուղ տայ : Այս տունկին մշակութիւն խիստ դժուար է, և շատ զգուշութիւններ կ'ուզէ : Հովէ ամենայն կերպով պաշտպանելու է, ու բոյսերը իրարմէ վեց վեց ոտնաշափ հեռաւորութեք տնկելու, և գետնին վրայի վայրի խոտերը խլելու է : Արբոր պէտք ըլլայ խահուէի նոր ծառատունկ մը տնկել, հնցած անտառ մը այրելու և հոն տընկելու է . ան ատեն խիստ աղէկ առաջ կու գայ, և ինչուան 40 տարի կը դիմանայ . անկէ ետքը ալ բանի չպար, պէտք է նորէն տնկել :

Խահուէի տունկը բոլոր տարին ծաղիկ կու տայ, բայց աւելի գարնան և աշնան . ծաղիկը ճերմակ ու հոտաւէտ է, և քանի մը օր փայլունութիւն մըն ալ կ'ունենայ : Ծաղիկին մէջ է պտուղը, որ առաջ ճերմակ՝ վերջը գեղին՝ ետքն ալ կարմիր կ'ըլլայ կեռասի պէս : Արբոր պտուղները կը սկսին կարմրիլ, անոնց մէջէն հա-

սածները քաղելու է . հազիւ թէ բոլոր պտուղները կը քաղեսնորէն տուն, կը կը սկսի ծաղիկիլ՝ իբր թէ գեռ ամենեին պտուղ տուած ըլլար :

Խահուէն շատ տեղ կը մշակեն, բայց մասնաւորապէս Արաբիա, Լաւա, Ակյան, Արքինամ, Վայէննա, Անդիլեան կղզիները և Պուրպոն կը զին : Ամէն կլիմայի խահուէներն ալ իրարմէ տարբեր յատկութիւններ ունին . բայց ամենէն ազնիւն ու յարգին Ամէնի և Առքայի խահուէն է : Ասիկայ Ճանչնալը շատ գիւրին է, վասն զի հատիկները կլոր ու մանր կ'ըլլան . ասոնց կլորուելը զարմանալի պատճառը ան է՝ որ երբոր խահուէն հասուննալու վրայ կ'ըլլայ, հատիկին մէկը կՃեպէն դուրս կ'իյնայ, ու մէկալը կՃեպին մէջ մնալով կը կլորի : Այս տեսակէն ետքը անուանին Պուրպոն կղզին և Վայէննայի խահուէները : Արթինիկէի խահուէն ալ խիստ աղէկ է, և շատը Պուրպոնի խահուէն վեր կը դնէն ասիկայ : Անուանի են նաև սուրբ Ղամբինիկոսի և ուրիշ քանի մը կղզիներու խահուէները :

Հիմա Արբոպացիք ոչ միայն Արոպայի մէջ, հապա իրենց գաղթականներուն ձեռքովը Ամերիկայի մէջ ալ մասնաւոր կերպով խահուէի մըշակութեան ետեկ ըլլալով, անբաւ հարստութիւն կը դիզեն անով : Արայն սուրբ Ղամբինիկոս կղզիին գաղղիացի բնակիչները 1776^ի վեր 33 հազար միլիոն լիարէ խահուէ անցուցեր են Ղաղղիա :

Որոշ չգիտցուիր թէ խահուէն ջըրով եփելու և խմելու սովորութիւնը երբ մտած է : Վըսէն թէ արաբացի տէրվիշին մէկը դիտեր տեսեր է որ այծերը խահուէն ուտելով՝ վրանին մասնաւոր աշխուժութիւն մը կու գայ . ասկէ մակարերեր է թէ կրնայ ըլլալ որ խահուէով մարդուս քունն ալ անցնի, որով իբր թէ գիշեր ցորեկ կարենայ աղօթքը ընել : Այս յայտնի է որ հիմա ամէն ազգ Արաբացւոց բառովը գահուէ, խահուէ, Քաֆէ կամ

Քաքէ կ'ըսեն աս բոյսին¹ : Աչկէ իրեք-
հարիւր տարի առաջ լագիպտոս մտեր
է խաչուէ խմելու սովորութիւնը .
անկէ 1591^ն Պրոսպեր Լապինոս ա-
նունով բժիշկը Ա Ենետիկ տարեր է :
Գաղղիայի մէջ 1644^ն ատեններն
ալ մտած է եղեր խաչուէի գործա-
ծութիւնը . բայց 1669^ն երբոր (Կո-
մանցոց տէրութեան կողմանէ Աիւ-
լէյման աղա անունով մէկը դեսպան
գնացեր է Փարիզ, անոր հետ Քարուի
անունով հայազգի մը խաչուէ խմե-
լը սորվեցուցեր է Գաղղիացոց, ու
Աէն-Նէրմէն ըսուած արուարձանին
մէջ առաջին ժողովարան կմխաչուէ-
նոց բացողը ինքն եղեր է . կ'ըսեն թէ
հիմա Քաքէ Փառուժ ըսուածը ան է :
Ո ոնտրա 1652^ն մտած է խաչուէն,
ինկ Ա Եննա 1682^ն ետքը . որ երբոր
(Կոմանցիք աս քաղաքը պաշարեցին,
ու առնել չկրնալով ճգեցին փախան,
իրենց բանակին մէջ շատ խաչուէ
գտնուեցաւ, ու սկսան քաղքին մէջ
ծախել :

Որ եիցէ կերպով եփուածխաչուէն
աղէկ կ'ըլլայ՝ թէ որ ջուրը եփ ելած
ըլլայ . վասն զի իրեն անուշահոտու-
թիւնը՝ եփելու ատեն դիւրաւ կը
ցնդի : Ուէ որ խաչուէն պաղ ջրի մէ-
ջէն անցնելով զտուի՝ տարիներով ա-
պակիէ ամաններու մէջ գոցած կը
պահուի . և ոչ միայն չաւրուիր, հա-
պա աւելի ալ կ'աղէկնայ :

Խաչուէն թէ որ չափաւոր խը-
մուի, առողջարար բան է, մանաւանդ
գէր մարդիկներու համար . մարդուս
ստամոքսը կը զօրացընէ, և վրան
աշխուժութիւն մը կը բերէ, միայն
թէ պարզ խմուի : Աւրոպացիք սո-
վորաբար խաչուէն սերով կամ կա-
թով կը խմեն . բայց շատ բժիշկներ
կ'ըսեն թէ աս բանս խիստ վնասա-
կար է, մանաւանդ տկար կազմուածք
ունեցողներուն . բայց զարմանալին
ան է որ աս վնասակարութեան պատ-
ճառը ինչուան հիմա չգիտցուիր . այս-

1 Հայերէնի մէջ ոմանկը ոռուէ անունը յարմար-
ցուցեր են աս բառին տեղը :

ինքն թէ ինչու համար կաթն ու խա-
չուէն զատ զատ խմուելով օգտակար
ըլլան, ու մէկտեղ խմուելով վնասա-
կար : Խաչուէն որպէս զի վնասակար
ըլլայ մէկ քանի զգուշութիւններ
կան ընելու . որոնց գլխաւորներն են,

Ա . (Կը երկու անգամէն աւելի
չխըմել, այսինքն մէյմը առաւօտը,
մէյմ ալ իրիկունը :

Բ . Խաչուէին հատիկները չով-
հրած՝ մէջի աղտոտութիւններն ու
վրան նստած փոշին աղէկ մաքրելու
է . աս բանս դիւրաւ կ'ըլլայ՝ թէ որ
նախ գաղջ ջրով լուացուի ու ետքը
արեւուն մէջ դրուի :

Գ . Ուէ որ խաչուէին համը աւ-
րուի, եփ ելած ջրի մէջ լեցընելու է,
ու քանի մը վայրկենէ ետքը՝ արեւուն
մէջ դնելու է . ասկէ ալ աղէկ է վա-
ռարանի վրայ դնելը :

Դ . Ա նսսակարբան է խաչուէն եր-
կըթէ ամանի մէջ բովհրելը, ինչպէս
որ շատ տեղ սովորութիւն է . վասն
զի երկաթը անոր թանաքի համ մը
կուտայ : Փարիզ շատ տարիներէ՝ ի
վեր է որ խաչուէն պտուկի մէջ կը
խարկեն :

Ե . Խաչուէն որպէս զի իրեն անու-
շահոտութիւնը չկարսունցընէ՝ խար-
կելէն ետքը պէտք է մէկէն ուրիշ ա-
մանի մը մէջ պարպել՝ ու բերանը ա-
ղէկ գոցել, որ հոն պաղի . ետքը
որչափ կարելի է բարակ փոշի դար-
ձընելու է, որպէս զի մէջի ջրային
մասունքերը շուտով ցնդին :

Ֆեղ տեղ խաչուէին անուշահո-
տութիւնը պաշէլու համար, խա-
չուէն խարկելնուն պէս՝ սեղանի մը
վրայ կը տարածեն, ու վրան պաղ
ջուր կը սրսկեն, որ խիստ աղէկ հը-
նարք է :

